


Ա. ՏԱՐԻ
ԹԻՒՆ 17



1927

ՍԵՊՏ. 22


Հասք 5 դրու.



ԾԱՆՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Տողը 10 դրու.

Զարուած գրու-
թիւնի ցանկ վերա-
դարձուի:



Հասք 5 դրու.

Կը հրատարակուի ՀԻՆԳՇԱԲԹԻ օրերը



ԱՂՈՒՈՐԻՆԿ ՓԻՍԻԿՍ

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԵՐԳԵՐԸ

Ընկերութիւն մը ձեռնարկած է թրքական վրայ առնելու Կոմիտաս վարդապետի եկեղեցական երգերը, երգեցողութեամբ Գուրու չէմէի Գուսան երգչախումբին, որուն կազմակերպիչը եւ ղեկավարողն է Գուսան վարդապետը:

Հրապարակի վրայ հարց դրած է թէ, պատճառն է որ եկեղեցական սրբազան երգեցողութիւնները թրքական վրայ առնուին եւ ժողովրդականացան:

Այսպիսի ձեռնարկ մը սրբապրծութիւն համարողներ եղան, վասն զի լիքի միջավայրերու մէջ եւս կրնան եղեր այդ թրքական գործածուիլ:

Ահա՛ արտառոց գաղափար մը, թէ եկեղեցական սրբազան երգեր կրնան եղեր երգուիլ լիքի եւ անպարկեռ միջավայրերու մէջ, այս սեռականգնեթ գաղափար մը յղանալու համար՝ ի՞նչ սեռակ մտայնութեան տէր ըլլալու է մարդ: Ահա՛ աներեւակայելի եւ անսրամաբան առարկութիւն մ'որ այսօր կ'ըլլայ: Այդ միջավայրերու յատուկ մարդիկ իրենք երբեք չպիտի ունենային այս սեռակ սրբապիղծ գաղափար մը եւ որ եւ է գնով չպիտի ուզէին կամ յանձն առնէին՝ այդ տեղերու մէջ լսել ու լսելի ընել նոյն սրբազան երգերը, եւ ա՛յս պարզապէս մեղմ համարելով եւ խղճահարուելով: Եւ արդէն մինչեւ հիմա ալ որ եւ է ժամանակ՝ նման իրողութիւն մը ո՛չ տեսնուած եւ ո՛չ լսուած է:

Հետեւաբար այսպիսի մտավախութիւն մը բոլորովին անտեղի է, եւ ձեռնարկին դէմ արգելք յարուցանել ուզելն ալ անիմաստ:

Կոմիտաս վարդապետին ինչպէս ժողովրդական, նոյնպէս եկեղեցական երգերը դիւրամասշտի ընելը ազդու միջոց մ'է ըստ մեզ՝ կրթելու համար ժողովրդեան հաւակը, ազնուացնելու համար բարբեր եւ խանդավարելու համար սրտերն: Հայ եկեղեցիով: Պէտք է ամէն տեղ գտնուին այդ թրքերը. ընկերակցութիւն մէջ, վարժարաններու մէջ, հանդիսավայրերու մէջ, գիւղական համայնքներու

մէջ, եւ ժողովուրդին համար ժամանցի եւ հոգեկան վայելի պատուական միջոց մ'ըլլան: Նոյն խնդիրը երգեցիկ խումբերէ կամ դպրաց դասերէ զուրկ գտնուող գաղութներու եւ գիւղական վայրերու մէջ, այդ թրքերը սփռելու միջոց մը պիտի ըլլան հոգեկան վայելքներու՝ որոցմէ իսպառ զրկուած են խիստ տասեր: Ո՛վ որ վնասակար կը գտնէ այդ թրքերու պատճառութիւնը, տաս կարն կը մտածէ ըստ մեզ եւ բնաւ նկատ չունի անոր անմիջական եւ հեռաւոր օգուտները:

Հետեւաբար մենք կը կարծենք թէ այսպիսի ձեռնարկ մը քաջալերութեան արժանի է անոր՝ քան թէ խորթանքի: Չենք երկարել, եւ խօսքը կը թողունք մեր պատուական բարեկամին՝ Գաւապար Էմ. Նէմցէին, որ ուսումնասիրութիւն մը պատճառելով վրայ է այս խնդրոյ առթիւ, եւ զոր պիտի հրատարակենք *Մեղուի* յաջորդ թիւերով:

ԽՆԴԻՐԸ ԿԸ ԿՆՃՈՌՏԻ

Պաքը Բէօյի վարժարանին շուրջ յարուցուած խնդիրը դժբաղդաբար լանգեցաւ Թաղ. Խորհրդոյ հրաժարման:

Ինչպէս կը յիշուի, խնդիրը կը դառնայ վարժարանին Տնօրէն Պ. Նազաւեանի շուրջ: Թաղ. Խորհուրդը այս տարուան համար ուրիշ Տնօրէն մը նշանակած է: Պ. Նազաւեան սակայն կը պնդէ մնալ իր Տնօրէնի պատճառներէ մէջ, միեւնոյն ժամանակ Ուսում. Խորհուրդին բողոքելով Թաղ. Խորհրդոյ որոշումին դէմ: Ուսումն. Խորհուրդը խնդիրը քննելով՝ կը տեղեկագրէ Քաղ. Ժողովին, որ ինքն ալ իր կարգին քննութիւն կը կատարէ: Երկու մարմիններն ալ Թաղ. Խորհրդոյ որոշումը կը հաստատեն, եւ սակայն՝ համեմատութեան համար՝ կ'առաջարկեն որ Պ. Նազաւեան լոկ իբր ուսուցիչ պատճառով իր Տնօրէնի թոշակին հաւասար թուակով մը: Թաղ. Խորհուրդը կ'ընդունի Քաղ. Ժողովին առաջարկը, բայց Պ. Նազաւեան չընդունիր, արժանապատուութեան խնդիր յարուցա-

նելով: Այն ատեն, վարժարանին հիմնադիրը կը դադարեցնէ ուսանողներու արձանագրութիւնը, Կրթական տնօրէնութեանէն գալիք հրահանգին սպասելով:

Իրաց այս վիճակին մէջ, Ս. Պատ. Բարբը առջի օր նամակ մը կ'ուղղէ Թաղ. Խորհուրդին եւ կը յանձնարարէ բանալ վարժարանը, առանց Տնօրէնի խնդրոյն կարգադրութեան սպասելու: Այս յանձնարարութեան ոգին ի նպաստ Պ. Նազաւեանի պատճառով արժանութեան մեկնուելով, Թաղ. Խորհուրդը իր հաւաքական հրաժարականը Բե. առաւօտ մասոյց Ս. Պատ. Բարբին, յանձնելով նաեւ վարժարանին բանալիները:

Ահա՛ կէս միջոցներու, վարչական քուլութիւններու, անջիղ որոշումներու հետեւանք:

Հիմա ուրիշ բան չը մնար ընել Քաղ. Ժողովին, բայց եթէ Պ. Նազաւեանին՝ յանձնել վարժարանին ալ, եկեղեցիին ալ բանալիները, կարգելով զինքն թաղին խնամակալ: Այլ ի՞նչ պէտք Թաղ. Խորհուրդի:

ԿԻՒԼԼԱՊԻ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ

ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ ՍԵԼԱՆԻԿԻ ՄԷՋ

Այս Նախակրթարան այս տարի բոլորեց իր 4րդ տարւոյ շնորհիւ: Այս տարուան շնորհաւարաններն են՝ Մանուկ Փափազեան (Իզմիր), Մէլիսէ Էրզեան (Ատաբազար), Ատրինէ Աշեան (Ատաբազար), Թագուհի Պապրճեան (Կուտիս), Մէլիսէ Աշեան (Ատաբազար), Սիրարիի Զապուհեան (Ատաբազար), Սիմոն Զամեան (Ռոտտֆո):

Կիւլլապի Կիւլպենկեան վարժարանին առաջին հունձքն է այս: Հիմնադիր բարերարները կը շնորհաւորեն իրենց քաղած արդիւնքին համար: Ազգովին շնորհակալութեան եւ երախտագիտութեան արժանի գործ կը կատարէ Կիւլպենկեան բարեհամբաւ զերգաստանը, այս եւ այս օրինակ իր բազմաթիւ բարերարութիւններով:

ՎԱՅՐԱՄ ՍԻՒԶԵՆԻՃԵԱՆ

Մի՛ գներ Օթո, մի՛ ծախիր Օթոյ, առանց նախապէս մեզ տեսնելու, եթէ կ'ուզես շահաւոր դործ կատարել: — Վրճարման դիւրութիւններ: — Ծախու պատրաստ դանազան քամիօններ:

Հասցէ. — Բերա, Բանկալիի Համալ, Սազաի փողոց, Թիւ 1:

ՀԱՅ ՎԱՆՔԵՐԸ

Կը կարծուի թէ նախապէս վանական դրութիւնը Պուտտայական աղանդաւորներու միջոցաւ մուտ գործած է Ասորիք, Հայաստան և Բիւզանդիոն:

Վայ վանքերը, չորրորդ դարէն սկսեալ մինչև Հայ գրեթէ գիւտը, մի միայն Հայ ժողովրդեան կրօնական կեանքի ճշնարաններ, միանգամայն հոգեկան փրկութեան միակ սրբարաններ եղած են: Եւ սակայն, Հայ գրի գիւտէն վերջ, հոգիներու այդ սրբարանները հետզհետէ կը փոխակերպուին գրի և գրականութեան, արուեստի ու գեղարուեստի շահաստաններու:

Հայ վանքերը, դարերու ընթացքին կ'ըլլան մեր ցեղին իմացական և բարոյական զարգացման, և յատկաբնութեան զսպանակները:

Հայ մենաստաններէն կը ծնին ու կը վերածնին բնատուր տաղանդներ՝ արուեստի ու գեղարուեստի: Այնտեղ կը դարձնուին Հայ գրագետին ու գեղապաշտ բանաստեղծին բերեղ հողիները: Անկէ կը ծնի ու կը ծաղկի ոսկեգարու անուշ ու մեղանուշ մայրենի մաքուր բարբառը: Այնտեղ կը կերտուին Հայուն ազգային, կրօնական և բարոյական ինքնատիպ նը կարագիրը, հաւատքը: Անոնք կը պահեն ու կը պաշտպանեն Աւետարանի մաքուր հաւատքը, Հայուն ազգային և ընտանեկան բոլոր սրբազան աւանդութիւնները: Հայ մենաստանները, չեն ըլլար երբէք կեանքէն յուսահատ անհատներու, բարու լըքուածներու, և մանաւանդ մակարոյծ անձնուրացներու. սպաստանարաններ, նման երբևէն օտար մենաստաններու: Հին դարերէն մինչև մեր օրերը, Հայ վանքերը եղած են խկապէս լուսոյ և յատկաբնութեան վառարաններ, ջահակիրներ քրիստոնէական քաղաքակրթութեան՝ մուշկ Ասիոյ երկնքին տակ: Մասնաւորապէս մեր նշանաւոր մենաստաններէն, Սիւնեաց, Շիրակայ, Սեւանայ, Նարեկայ, Տաթևու վանքերը դարերու ընթացքին գրի և գրականութեան մեծ գաղափարական ծառայած են, ուրկէ կը վերածնին Մեսրոպներ, Կորիւններ, Եղիշէներ, Խորենացիներ, Նարեկացիներ և Շնորհալիներ, որոնք Հայ ցեղին գրականութիւնը կը յաւերժացնեն իրենց գրական կոթողներով:

Ներկայիս ունինք նոյնպէս Երուսաղէմի, Էջմիածնի, Վենետիկի և Վիեննայի վանքերը, որոնք իրենց նախահորջ մաքուր հողիով թրծուած, կը շարունակեն նոյն վսեմ ուղին աւելի գիտակից և աւելի երկնադած վերաբերումով, պահելու համար ցեղին գրական և գեղարուեստական գոհար յիշատակները:

Ահա Հայ վանքերու անցեալի մէջ կատարած վսեմ գործը մեր գրական զարթոնքին համար:

Եւ սակայն միջին դարէն սկսեալ Հայ վանքերու գրական ոգին հետզհետէ ատիճանական և ճակատագրական անկումներու կը մատնուի՝ իր բնգհանուր դիմելով, և կ'ըլլայ կրօնապատմական և առաւելապէս ողբերգական, աղքատ:

Անկասկած, Հայ ցեղն այ ունեցաւ իր քնարերգակ բանաստեղծը և հանճարեղ իմաստասէրը յանձին Արտաւազդի և Հայկազն Պրոյէրիսիոսի որոնք դարերու ցեղային ատելութեանց մէջ անյայտացան: Անկասկած, Հայ վանականին առողջ ոգին ալ ներշնչուեցաւ սարերէն ու լեռներէն, ծովէն ու ծովակէն, սոխակին դալալէն ու արծուին ճախրանքէն, զեփուէն ու փոթորիկէն: Եւ սակայն զանազան ճախորդ պարագայներ և մանաւանդ օտարներու կրօնական նեղմիտ և ախտաւոր վիճաբանութիւնները, հայածանքը, բանադրանքը իսպառ խորտակեցին Հայ ցեղին հոգեկան կորովը, Հայ վանականին գեղեցկապաշտ սրտին քնարները, անոր մտքին բարձր թռիչքները, և Հայաստան՝ աշխարհի քաղաքակրթութեան համար ոչինչ կարողացաւ տալ, բայց միայն, իր լեզուն և պատմութիւնը:

Հայ հեթանոս բանբոններէն ու դուստներէն վերջ միայն Հայ բանաստեղծ վանական Նարեկացին է որ իր մենաստանի միտով լուսութեան մէջէն, պահ մը խտտամբեր վանականի տխուր դիմել կողմ թողած, իր փրուած հոգւոյն քնարը կ'ուզէ վերանորոգել, առաւօտեան արշալոյսի բոցավառ ցոլքերուն տակ իր մեղանուշ մեղեդին հիւսելով, «Աչքն ծովի ծով ծիծաղախիտ ծաւալանայր յառաւօտուն հրկու փայլակնաձեւ արեգական նման»:

Յարգանք Հայ վանականին:

Ս. ՄԻՆԱՍԵԱՆ

(Է. Կոչնակ)

ՀԱՅՎԱԿԱՆ ԿԵԱՆՔ

ՊԱՏՐ. ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ՎԱԻԵՐԱՑՈՒՄՆ.

— Գլ. օր ռատիկանութեան կողմանէ Պատրիարքարան յանձնուեցաւ Նարոյեան Արքեպիսկոպոսի ուղղուած հետեւեալ պաշտօնագիրը:

Թիւ 4608

« Կառավարութիւնը տեղեկացած է քեզ այս անգամ, օրինաւորապէս կատարուած ընտրութեանց հետեւանքով, Դուք Պատրիարք ընտրուած եք Լուսաւորչական Հայերուն »:

Պոչոյ Կուսակալին կողմանէ

Օգնական ԹԱՀԱՆ

ՕՐԹԱԳԻԻՂԻ Թագ. Խորհրդոյ հինգ անդամոց (Տեարք Միքայէլ Ալիքսանեան, Վահրամ Չերչեան, Մինաս Ծալեան, Զահեն Բէթթաճեալեան և Հրանտ Տ. Անդրէասեան) ընտրութիւնը վաւերացուեցաւ Քաղ. Ժողովէն, իսկ համեմատականի ընտրութիւնը բեկանուեցաւ, անոր համար որ առաջին ընտրութեան չմասնակցող թաղեցիներ՝ համեմատականի ընտրութեան ժամանակ իրենց քուէն արթնցիր և մասնակցեցին թէ և այս պատճառարանութիւն օրինական հիմ չունի, բայց ուշ արթնցողները թո՛ղ պատժուին այս անգամ, այսուհետեւ՝ արթուն հակելու համար իրենց եկեղեցիին և զըպրոցին վերաբերեալ գործերուն վրայ:

ՏՆՏԵՍ. Խորհուրդին պակսած երկու անդամներուն տեղ ընտրուեցան Տեարք Թագաւոր Թագաւորեան և Միսաք Թաթարեան:

ՈՒՍՈՒՑ. Օգն. Մնտուկի Հոգարար-ձուլեան անդամ ընտրուեցան Տեարք Օննիկ Արապեան և Օննիկ Սպէշեան:

ԿՏԱՒԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԻՔ

19 և 20 տարեկան վանեցի երիտասարդներ Մարկոս Շիրոյեան և Մեղքեսէթ Վարդանեան կտաւագործութեան թեզիքան մը հնարած են, որուն առաւելութիւններն ու գործնականութիւնը հաստատուած է, յետ քննութեան, Հայաստանի ժող. Տնտես. Խորհուրդի մասնագիտական յանձնաժողովներու առջեւ, և զովեւոր արժանացած է խորհրդային արդիւնաբերական հեղրոնի աւելի ձեռնհաս ու խստապահանջ ճարտարապետներու յանձնաժողովին կողմէ:

Շիրոյեան և Վարդանեան Մոսկուայէն, Գիւտերու Բանուորական Կեդր. Կոմիտէէն արդէն ստացած են փաթեթի ապահովագիրը:

Հայաստանի մէջ ներկայիս գործածուած թեզիքանները օրական կ'արտադրեն 25 մէթր կտաւ, իսկ նոր հնարուածը 50 մէթր կը պատրաստէ: Մինչ երկու-երեք հին թեզիքանը մէկ բանուոր կը պահանջէ, նոր թեզիքաններէն տասը հատը մէկ բանուորի հակողութիւն կը պահանջէ: Նորը գործելու առեն ազմուկ չի հաներ: Հինը կը կրէ 24 հատ մասուրա և ամէն երկու ժամ յետոյ պէտք է նորոգել, իսկ Շիրոյեան-Վարդանեանի հնարածը կ'առնէ 100 մասուրա և անընդհատ կը գործէ 8 ժամ:

Նոր թեզիքանի մէջ ելիէ թելը կտրուի, հազարաւոր թելերու մէջ ցոյց կուտայ կտրուած թելը, միջնաթելը կը փոխուի անշարժ լծակներու միջոցով: Նոր հնարուածը աւելի պարզ ու թեթեւ է իր կառուցուածքով և կատարելապէս մեքենայացուած է:

Երիտասարդ հնարիչները ոչ մէկ մասնադիտական կրթութիւն ունին:

(Մշակ)

Տ Ո Ւ Ն Ը

ԵՐՋԱՆԿՈՒԹԵԱՆ ԲՈՅՆ

Իրաւամբ ըստւած է, Տուն, Քաղ-
րիկ Տուն: Տուն մը քաղցր կ'ըլլայ
այն ատեն երբ անոր անդամները՝
հայր, մայր կամ զաւակներ, կրնան
իրար հասկնալ, հոգեպէս և ֆիզի-
քապէս ըմբռնելով մէկըմէկու ցաւի
և երջանկութեան պայմանները:

Անոնք անվերապահօրէն պէտք է
իրարու հաղորդեն իրենց զգացում-
ները՝ իրենց ուրախութեան և վշտի
բոլոր պարագաներուն մէջ:

Դառնութիւնը կը սկսի իրենց մէջ,
երբ օր ըստ օրէ գծողութիւնները կը
բարդանան, թերութիւնները կը կըրկ-
նուին և հաշտարար կեանքը վերա-
գըտնելը անհնարին կը դառնայ:

Ծնողաց այս կեանքը կը փոխան-
ցուի իրենց զաւակաց: Ծնողք պա-
ասխանատու են իրենց զաւակաց,
ոչ միայն ներկային այլ և անոնց ա-
պագայ կեանքի:

Տան երջանկութեան մեծ բաժինը
մօր մը վրայ կը ծանրանայ: Մայրը
պարտականութիւն ունի մտածելու
և շարունակ իբրեւ արթուն պահա-
պան հսկելու տան բոլոր անդամներու
կենցաղին ու արարքին:

Մայրերը պէտք է գինուած ըլլան
սիրոյ գէնքերով, որպէս զի ոչ մէկ
դառնութիւն յանդգնի մուտ գտնել
այդ սիրոյ բոյնէն ներս:

Ինչպէ՞ս կարելի է մայրերը տո-
դորել այս վսեմ գաղափարներով,
միմիայն կրթութիւնն է ազդակ եր-
ջանկութեան գաղափարը որդեգրե-
լու:

Մայրեր, հայ մայրեր, միշտ հե-
տամուտ ըլլալու են սովորելու, թեր-
թի շինիչ յօդուածէն, գրքի մը պատ-
մուածքէն, մէկուն վարուելակերպէն,
ուրիշի մը կենցաղէն, և այլն: Անոնք
օրինակելի վարք ունենալու են, եւ
աշխատելու են միշտ երջանկութիւն
և սէր սփռելու իրենց շուրջը: Չկայ
աւելի վսեմ և աւելի գերազանցող
գործ մը մարդկային կեանքին մէջ՝
քան մօր մը անթերի պատասխանա-
տուութեան գործը, որ կոչում ունի
կեանքեր կերտելու:

Մայր էակը միայն կրնայ տուն մը

վերածել դախտի: Հոգ չէ թէ այդ
տունը պարագաներու բերմամբ եթէ
նիւթապէս ընկճուած ալ ըլլայ, կըր-
նայ կանգնել զայն և անոր անդամ-
ները պահել խաղաղ ու անդորր:

Այս ըլլալու է հայ մայրերու նշա-
նաբանը. Աւետիքի երջանիկ պահել
տունը:

(Նոր Օր)

ԱՐՏՆՄԻՍ

ՓՈԽԱԴԱՐՁ ՅԱՐԳԱՆՔ

Մեր ընտանեկան կեանքին մէջ, ան-
հրաժեշտ է որ ունենանք նաեւ սիրոյ և
անձնութեան չափ՝ փոխադարձ յար-
գանք ատն և կնոջ, ծնողաց ու զաւակ-
ներու միջեւ:

Եթէ խորհինք թէ բարեկրթութեան
և քաղաքավարական ձեւերու պակասը
որքան վնասաբեր է մեր ընտանեկան
կեանքին, պարզապէս սոսկում պիտի ըզ-
գանք: Մեր մէջ պակաս չեն ընտանեկան
կեանքի քայքայումներ, ու երբ հետա-
քըքուրէնք գիտնալ անոնց ներքին պատ-
ճառները, պիտի տեսնենք որ յուրջ և
հիմնական խնդիրներ զոյգութիւն չունին
չափ անդամ, այլ պզտիկ, անտոյի անսի-
բելութիւններ, անհամոյ, փոքրիկ վէճեր,
որոնք սակայն օր ըստ օրէ աւելնալով քիչ
առ քիչ կ'սպաննեն ընտանեկան սէրը եւ
տեղի կուտան մեծագոյն չարքներու,
մինչեւ ընտանիքներու քայքայման: Այս
չարքի գլխաւոր պատճառներէն մին կը
նկատուի այն՝ որ մենք մեզի կը ներենք
անփափականկատ և նոյն իսկ անբաղաձա-
վար ըլլալ, երբ մեր տանը մէջ ենք մե-
րիններով: Օրինակի համար, ամուսին-
ներ չափ անդամ իրենց նկատարմէ կ'
վայրկեանին, իրաւունք կուտան ինք-
զինքնուն զործածել կոչու և ծանր բա-
ռեր, մինչդեռ միւսնոյն տրամադրութեան
տակ, երբեք նոյնը չը պիտի ընէին եթէ
տունէն դուրս գտնուէին օտար անձերու
հետ, որոց նկատմամբ թերեւս սէր կամ
յորդանք ալ չունին: Նոյն իսկ և ամենէն
զայրացուցիչը այն է որ խառն ամուս-
նութեան մէջ մէջ ալ, Հայ կիւնը կամ
այրը միշտ զգուշաւոր է իր օտար կնոջ
կամ ամուսնոյն նկատմամբ բիրտ վերա-
բերում մը ցոյց տալէ, ընդհակառակը կը
յարգէ բոլոր քաղաքավարական ձեւերը,
գիտնալով որ հակառակը կրնայ շատ
սուղի նստիլ:

Մեր ընտանեկան յարկերէն ներս այդ
տեսակ մը քեֆիֆաիզ աւերակերպը, ցա-
ւալի ըմբռնում մը և իսկական ազատ մըն
է մեզի համար. փոխանակուած վիրաւո-
րական բառերը ու նկատարմէ կեանքը,
ընտանեկան ոգին կը դառնացնեն, միշտ
մաս մը պակսեցնելով հին սիրերէն, եւ

առանց զգալու օր մ'ալ կը տեսնենք որ
նոյն ընտանիքի անդամներ բացարձակ
անտարբերներ դարձած են իրարու նկատ-
մամբ: Միայն զաւակներու պարտականու-
թեան զգացումը դեռ կանգուն կը պահէ
տունը, առանց հաճոյքի և քաղցրու-
թեան, միշտ քայքայուելու պատրաստ:

Իսկապէս հաճոյք է դիտել, եւրոպա-
կան կամ ամերիկեան բարեկրթ ընտա-
նիքներու ներքին փոխադարձ յարաբե-
րութիւնները և վարուելակերպը. ոչ մէկ
անկիրթ վերաբերում իրարու նկատմամբ,
կատակներու մէջ անգամ զգուշաւոր,
յարգանք ամէն մէկին նախասիրութեան,
խրատներն ու դիտողութիւններն անգամ
միշտ փափկութեամբ կ'ըլլան. այս է պատ-
ճառը որ տունը իր քաղցրութիւնը կը
պահէ, միշտ վերանորոգուած սէր կայ տա-
լով ընտանիքի անդամներու մէջ, ու ոչ
ոք մտքէն կ'անցնէ տունէն դուրս ժա-
մանց փնտռելու:

Մենք ալ ընդունակ չենք այդ կեանքը
ապրելու, բայց ընդունուած ճշմարտու-
թիւն մ'է որ մեր մէջ աւելի նշանուա-
ծութեան չըջանն է որ չափ քաղցր է,
և երկու համակիր սիրտեր իրենց կարե-
լին կ'ընեն իրարու հաճոյք պատճառելու
համար, արդուզարդէն մինչեւ ամենօրեայ
խօսակցութիւնները նուիրուած հոս սիրոյ
կապը զօրացնելու. ամէն ջանք անփափ-
կանկատ վերաբերումէ մը զգուշանալու
և ցոյց տալու սէրը և անձնութեանը
նոյն իսկ ամենէն աննշան խնդիրներու
մէջ: Ինչո՞ւ նոյն զգացումները, աւելի
ընական և աւելի անշահախնդիր չչարու-
նակուին ամուսնական կեանքի մէջ ալ.
մտերմութիւնը երբեք պատճառ չէ փո-
խադարձ յարգանքը և փափկանկատու-
թիւնը մէկ կողմ նստելու:

Եթէ ամուսիններ, ծնողք և զաւակ-
ներ, քոյր և եղբայր, համոզուին թի
մարդուն մէջ ամենէն բարձր և ամենէն
խորունկ զգացումը անձնասիրութիւնն է,
արժանապատուութեան գիտակցութեամբ,
պիտի զգուշանան թեթեւօրէն իրարու
գիւրադատութիւնը վիրաւորելէ, և այն
ատեն միայն ընտանեկան կեանքը պիտի
ըլլայ քաղաք և խաղաղ. մեր մամիկներու
կրաւորական համակերպութեան չըջանք
անցած է շատոնց, մեր օրերու մէջ կին
թէ այր պէտք է գիտնան յարգել ու յար-
գանք ազդել:

(Հ. Կոյնակ)

Ս. Հ. Խ.

«ՄԵՂՈՒ»Ի Տպարանին մէջ կը տպագ-
րուին, ճաշկով ու խնամով՝ Գիւրգ, Գրիգոր,
Ամեն Տեսակ Ծանուցումներ, Մահադ,
Ընկալագիր, Նամակագրութիւն, Պահաւան,
Այցեւոր, Եւայլն, Եւայլն:

ԳԻՆԵՐԸ ՋԱՓԱՒՈՐ

— Պէնաժու, ձեր հրամանին պատրաստ :

...դէնքով մէջ պէտքս ունի
...հետեւ պիտի հասնուի որ մեզմէ յետեւեալս
...հետեւ մի անգամ ճշտեցաւ որ մեզմէ յետեւեալս
...դ վերջո՞ք մի անգամ ճշտեցաւ որ մեզմէ յետեւեալս
...տու՛ր մեզմէ յետեւեալս մի անգամ ճշտեցաւ որ մեզմէ յետեւեալս
...մէջ դրոշմով մի անգամ ճշտեցաւ որ մեզմէ յետեւեալս
...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս
...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս
...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս
...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս
...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս
...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս
...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս
...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս
...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս
...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս
...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս
...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս

— Լաւ ուրեմն, Պ. Պէրնաթու, ըսաւ հանդարտօրէն տ'Արքանեան, որանը մէջ ձեզի պիտի սպասեմ:

— Գացէ՛ք, պարոն, ձեզ պիտի հետեւեմ:

— Շատ մ'աճապարէք, պարոն, որպէս զի մեր մէկ-տեղ դուրս ելնելը ուշադրութիւն չը պահէ. գիտէ՞ք որ, մեր ընելիքին համար՝ շատ մարդոց ներկայութիւնը անհանդիստ պիտի ընէ զմեզ:

— Լաւ, պատասխանեց զինուորը, զարմանալով որ իր անունն ազդեցութիւն չէր գործած երկտասարդին վրայ:

Արքարե, Պէրնաթու անունը ծանօթ էր ամենուրեք, քան ի տ'Արքանեանէ թերեւ, որովհետեւ ան մէկն էր անոնցմէ որոնք յաճախ կ'երեւէին ամենօրեայ կոլեւնեքում մէջ, կոլեւներ զորս չէին կրցած արգիլել թագաւորին և կարտինալին հրամանագրերն:

Բորթոս և Արամիս ա՛յնքան զբաղած էին իրենց խաղով, և Աթոս անոնց շարժումներուն կը հետեւէր ա՛յնքան ուշադրութեամբ որ մինչև իսկ իրենց երիտաւարող ընկերով դուրս ելնելը չը տեսան. այս վերջինը, ինչպէս ըսած էր Նորին Գերապատուութեան զինուորին, որանը մէջ կեցաւ. վայրկեան մը յետոյ՝ զինուորն ալ իր կարգին վար իջաւ: Որովհետեւ տ'Արքանեան կորսնցնելու ժամանակ չունէր, թագաւորին ընդունելութեանը համար, որ կէս օրին որոշուած էր, չորս բոլորը նայեցաւ, և տեսնելով որ փողոցն ամայի էր:

— Իրաւ որ, ըսաւ իր հակառակորդին, բարեբաղդ էք որ, ո՛րքան որ Պէրնաթու կը կոչուիք, համբալ հրացանակրի մը հետ գործ ունիք. և սակայն հանգիստ եղէք, կրցածիս չափ լաւ պիտի կոտորեմ: Պատասխատ:

կ'ընդհարու յոյեանի՝ ժնշկով պիտի մասնակցի —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

...հետեւ պէտքս ունի որ մեզմէ յետեւեալս —

կորսնցնողներ զժողովուրդ պատճառ մը չունենան: Ամէն բանէ առաջ արդարութիւնը:

Յետոյ, Պ. տը Դրէվիլի դառնալով և տնոր հետ գէպ ի պատուհան մը յառաջանալով,

Լաւ ուրեմն, պարոն, շարունակեց, կ'ըսէք թէ Նորին Գերապատուութեան զօրքո՞րն են որ ձեր հրացանակիրները կոտորու. հարկադրեցին:

— Այո՛, տէր, ինչպէս միշտ:

— Եւ ի՞նչպէս եղաւ, տեսնե՞ք. որովհետեւ, զի տէք արդէն, իրեքիւ հրամանատարս, պէտք է որ դատաւոր մ'երկու կողմերն ալ մտիկ ընէ:

— Ա՛հ, Աստուած իմ, ամենապարզ և ամենաբնական կերպով: Իմ լաւագոյն զինուորներէս երեքը, զորս Ձեր վեհափառութիւնը իրենց անուններով կը ճանչնայ, որոց անձնութիւններ մէկէ աւելի անգամներ զնահատած է, և որոնք սրտանց կը ծառայեն ձեզ, ինչ որ կրնամ հաւաստել թագաւորիս, իմ լաւագոյն զինուորներէս երեքը, կ'ըսեմ՝ պարտաւոր Աթոս, Բորթոս և Արամիս, զուարճանալու դացեր էին կասթոնեացի երկտասարդի մը հետ, զոր իրենց յանձնարարած էի նոյն առտուն իսկ: Կարծեմ թէ իրենց խնձով տեղի պիտի ունենար Սէր-Փէրմէնի մէջ, և ասոր համար ժամագիր եղած էին ի Գարմէզ-Տէջօ, երբ անոնց խորհուրդը խանգարեցին Պ. տը Ժիւսաք և պարտաւոր Գահիւտակ, Պիքարա, և ուրիշ երկու զինուորներ, որոնք անշուշտ արքունի հրամաններու դէմ բարի դատաւորութեամբ մը չէր որ այդպիսի մեծ թուով կոտորեցին հոն:

— Ա՛հ, մտածել կուտաք ինձ, ըսաւ թագաւորը:

ԱՌՈՂՋԱՊԱՅԱԿԱՆ

ԴԵՂԱՐԱՆԸ ՊԱՐՏԵՋԻՆ ՄԷՋ

ԺԱՄԱՆՑԻ ԲԱԺԻՆ

ԳԻՒՂԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ

Շատ անգամ հետաքննելով - դեղարանը - կ'երթանք փնտրելու դեղեր, երբ մեր մոտը, մեր տրամադրութեան ներքեւ են անոնք, երբ պզտիկ պարտէզի մը տէրն ըլլալու բարեբաղդութիւնն ունեցած ենք:

Այս տեղ պիտի յիշենք մէկ քանի բոյսեր միայն, որոնց դարմանական յատկութիւնները ծանօթ են:

Այսպէս, սոխ: Ձեր մտքէն կ'անցնէ՞ր որ սոխ մզեցուցիչ զօրաւոր դեղ մը ըլլայ: Այնչափ զօրաւոր որ մեծ յաջողութեամբ գործածուած է թանձրամտութեան դէմ: Սոխը կը նիհարցնէ, վասն զի կը քակէ հիւսկէններուն ջուրը: Ուրեմն կատարեալ դեղ մըն է անոնց համար, որոնց երկխմային տարհանումը պակասաւոր է: Բայց պէտք է հում ուտուի. եփուելով՝ իր յատկութիւնները կը կորսնցնէ: Անցողակի բոյսն է որ պէտք է զգուշանալ ծնեքիկէն (զոռ զօնաւոյ), որովհետեւ թէւեւ սա ալ մզեցուցիչ յատկութիւններ ունի, բայց երկխմունքը կը գրգռէ:

Սոխին միակ անպատեհութիւնը այն է որ չունի կը հոտեցնէ: Բայց եթէ սոխին գործածութիւնը ընդհանուր ըլլայ, այդ հոտը չը զգացուիր: Սոխը կը հականեխէ շնչառական գործարանները. յետոյ առաւելութիւնն ունի զօրաւոր հակաձրգտիչ մ ըլլալու շնչերակային ախտակարծրութեան (arterio-sclérose) առաջին նշաններուն մէջ:

Իսկ կաղամբը, որ՝ աղջրած վիճակի մէջ՝ աղիքներու սթանչելի հականեխիչ մը է: Գալով գետնախնձորին, որչափ դովենք զլինքը, քիչ է: Անօթութիւնը կը խաբէ, վասն զի քիչ անուցիչ է, և իր խորշանիւթային դանդուածին յառաջ բերած հակազդումներով թանկագին ծառայութիւն կը մատուցանէ պնդութիւն ունեցողներուն: Գետնախնձորը կալեքտաբային է նաեւ, հետեւաբար օգտակարապէս կրնայ ծառայել ամէն պարագայի մէջ (չաքարոխտը, օրինակի համար) ուր դեր կը խաղայ թթուանիւթը (acidose):

Կը տեսնէք որ ձեր պարտիզակը շատ լաւ բաներ և գեղեր կը պարունակէ: Մենք աշտեղ հազիւ կրցանք մէկ քանիները միայն յիշատակել:

ԱՍԵՆԼԻԻ ՎԷՐՔԻ ԴԷՄ. — Քիչ մը սաւրը միտքսեմք ձեթի և քացախի հետ խառնելու և մեկնելի պէս քսելու է, սակայն անկէ առաջ անդիակաւ գնահատելով լուարու է:

ԱՅՐԱՍԻ ԴԷՄ ԴԵՂ. — Մաս մը կրաջուրի մէջ հաւկթի ձերմկուց մը զարնելու ալրած մորթին վրայ քսել քանի մը անգամ:

Խօսակցութիւններ և վիճարանութիւններ միշտ տեղի կ'ունենան Վոսփորի շրջանաւոր մէջ: Ունինք Պ. Նիհարեանի խմբակ մ'ալ՝ վաճառականի, ամենաւերջին նորաձեւութեանց մասնագէտ կօշիկի գործարանատէրէ մը, փաստաբանէ, յանձնակատարէ, այնպէս որ նիւթերու չափազանց առատութենէն՝ հազիւ սահմանափակ միջոց մը կարող կ'ըլլան յատկացնել Ազգայինճիական անյուծելի խնդիրներու վիճարանութեանց. ունին իրենց ներքին կանոնագիրը: Նախագահի պաշտօնը յանձնուած է Պ. Նիհարեանին. ամէն ոք պարտաւոր է հնազանդի կանոնադրին: Հակառակ շարժողին Պ. Նիհարեան առաջին անգամ կ'ազգարարէ, երկրորդին՝ ձեռքի թիթեւ հարուածով մը կը զղացնէ (չը մոռնանք ըսելու որ Պ. Նախագահը բժշկական պատուէրի համաձայն ստիպուած է ամէն շաբթու կրցուիլ: Վերջին անգամ 145 քիլօ կշռուեր է): Աւելորդ է ըսել թէ ո՛րքան ազդեցիկ կրնայ ըլլալ յիշեալին ամենաթիթեւ ձեռքի հարուածը: Ձինք գիտեր ինչո՞ւ Շիրքէթը հակառակ յիշեալին և միևնոյն տոնն Խնամատարութեան յարգելի Տնօրէնին (165 քիլօ) ծանրութեան և ծառային՝ մէկ մէկ տոմսակ միայն կ'առնէ յիշեալներէն, փոխանակ երկու քի, քանի որ ամէն մէկը երկու հոգիի տեղ կը զրաւէ:

Պ. Նիհարեանի խմբակին ընթերցման ժամը և սահմանը կայ: Եէնի գիւղէն մինչեւ Պոյաճը գիւղ: Եէնի գիւղէն թերթ կարելի է առնել Հասան պէյէն և անմիջապէս պարտաւոր են աչքէ անցնել: Երբ Պոյաճը գիւղ հասնին, թերթերը պէտք է վերցուած ըլլան. հակառակ պարագային բոս ներքին կանոնագրի տրամադրութեան՝ այրելով կ'ոչնջացուին: Մէն մի անգամ պարտաւոր է իր բացակայութեան՝ եթէ ունեցած է՝ համարատուութիւնն ընել: Կը պատահի որ անդամներէն ոմանք ազգայինճիական ժողովներով զբաղած ըլլալուն՝ պարտաւորուած են բացակայել, կամ թէ, ինչպէս որ Պ. Փաստաբանին համարատուութենէն կը հասկցուէր, ազգականներէն միոյն անհանգստութեան պատճառաւ իրեն վիճակած էր երկու գիշեր գլխերապահի դեր կատարել. այս պարագային բացական պարտաւոր է առողջունէ տեղեկացնել նախագահ Պ. Նիհարեանին, որ իր կարգին առ ի տեղեկութիւն արձանագրել կուտայ Պ. դասատուին՝ խնդրոյն մանրամասնութիւնը. եթէ պատճառը բանաւոր է, խնդիրը չուտով վերջ կը գտնէ: Երբեմն բարդ խնդիրներ կուսնենան որոնց լուծումը կը դիւրանայ Եէնի գիւղցի համբաւաւոր և յաւիտենական

երիտասարդը ծոպաւաճառ Հաճիին երբեմնի այցելութեանց պարագային. սա ի բամբ ձայնով վարկենական վերջ կուտայ առկախ մնացած անլուծելի խնդիրներու, բայց դժբաղդաբար ինք նշանաւոր որսորդ ըլլալով, ներկայիս Եէնի գիւղի մէջ բաւարարուած է որսալ. միայն չենք յետազօրոտել թէ ինչ տեսակ թռչուն է որսացածը:

Պ. Նիհարեանի խումբը տեսնել փափաքողներ կրնան՝ առանց նախապետին կամ պաշտօնեային հարցնելու վայրկենապէս նշմարել զինքը, երբ հաճին առնել առաւօտեան ժամ 6. 50ի, իսկ երեկոյեան կամուրջէն 6. 15 շոգենալը:

Պ. Բախտաւորեանի խմբակին մասին յաջորդել:

ԹԱԳԱ ԹԱԳԱ ՏԸՋ ՏԸՋ

ՇԻՐԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՄԱԿԱՆ

ԳԵՐԵՋՄԱՆՆԵՐԸ

Շիրակի գաւառին Լենինեան ջրանցքը այդ գաւառի նախապատմական շրջանին վրայ տարածուած մթութեան քողը պատուեց և պարզեց որ այդ երկրի մէջ եռուն կեանք մեծ հետքեր թողած է եօթանասուն դարերէ ի վեր: Մինչև այժմ զրոնուած սեպածե արձանագրութիւններէն հասկցուած է թէ, քառասուն դար առաջ նոյն իսկ՝ քաղաքակրթութեան ամենաստորին աստիճաններուն վրայ գտնուող նախամարդկային բաղմամբիւ ցեղեր ապրած են խումբերով, և ցեղապետներու գիւղերը թաղուած են յատուկ գերեզմաններու մէջ իրենց պարագայներով: Ուրտառական շրջանի հետքերը, Հոռոմի, Պուղտաչէնի բերդերու պարիսպները ցոյց կուտան Շիրակի բազմամարդութիւնը նախապատմական շրջաններուն: Այս եւթադրութիւնները կը հաստատեն նորաբաց գերեզմանները: (Նոր Օր)

“SENTRY”

ԱՆԳԼԻՍԱԿԱՆ ԴՐԱՄԱՐԿՂ

70 Թրփակաւ օսկիի



Ձեր արժեթղթերը, գոհարեղէնները և դրամը ձեր տան մէջ պահելէ, առանց այրուելէ կամ գողցուելէ վախնալու:

Թուրքիոյ համար միակ ներկայացուցիչ՝ Վիլֆրէտ Գ. տը ՍԷՆ, ՍԷՆ ԲԻՔԻ խան, “SENTRY” Ղալաթիա:

Կը վաճառուին՝ Բերա. Թապսիմ, Սրբա Սէլվի, Թիւ 9, Մեծ փողոց, «Էքլէտ» Սինեմային դէմ, Ժօրթ Աթանասիոէս: Ղալաթիա, Մահմուտի փողոց, Միշէլ Զէլի Բրդիք:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻՍԻԱՆԵՐԻՆ

Թուրքիա՝ տարեկան 250, վեցամսեայ 125 դր:
Եւրոպա՝ — 60 ֆրանք.
Ամերիկա՝ — 3 Ժոյար.



Ursolianske, hufuqir be Mousaia. Sforak

Յ. Գ. ՓԱԼԱԳԱՇԻԱՆ

Կ.ՊՈԼԻՍ, Բերա, Գալաթիական փողոց, թիւ 171

ԳՊՐՈՅԱՍԷՐ ՏԻԿՆԱՆՅ ՈՐԲԱՆՈՅՐ

ԻՆՉ ԿԸ ԳՈՐԾԷ

Մեղմուի նախընթաց թուոյն մէջ
բսինք թէ, եկեղեցական, կրթական
և բարեգործական բոլոր հաստատու-
թիւնք, որոնք ազգայնոց նուիրաբե-
րութիւններով կեանք կը ստանան և
իրենց գոյւթիւնը կը պահպանեն,
անխուսափելիօրէն պարտաւոր են ի-
րենց գործունէութեան համարն ու
հաշիւը տալ Ազգին, բարոյական եւ
նիւթական տեսակէտներով:

Արդ, ըստ այսմ կը հարցնենք, Պոլ-
սոյ մէջ կեանք առած և երկար տա-
րիներ արդիւնաւոր շրջաններ բոլո-
րած և ապա Որբանոցի վերածուելով,
Սելանիկ և անկէ ալ վերջապէս Մար-
սիլիա փոխադրուած և հոն հաստա-
տուած «Դպրոցասէր Տիկնանց» ը ու-
րո՞ւ հակադէմոնիստները կը գտնուի.
պարբերաբար ո՞ր Ազգ. Իշխանութեան
կուտայ իր համարն ու հաշիւը, ո՞ր
Ազգ. վերին իշխանութիւնը կը քննէ
ու կը հաստատէ զանոնք: Մենք գոնէ
շատ տարիներէ ի վեր այսպիսի հա-
մարատուութիւն մը, ո՞չ ալ քննու-
թիւն մը տեղի ունեցած ըլլալը չենք
լսած, և երևոյթներէն դատելով այն
համոզման կուգանք թէ, այս հաս-
տատութեան յաւիտենական վարիչ-
ներն այլ ևս իրենց անձնական ապ-
րանքը համարած են զայն և կը գոր-
ծեն ըստ կամս, առանց նոյն իսկ
մտահոգուելու հանրային կարծիքէն:

Երկայն տարիներու անպատասխա-
նատու գործառնութենէ մը յետոյ,
անհրաժեշտ է որ այլեւս պաշտօնա-
կան լուրջ քննութեան մը ենթարկուի
այս Հաստատութեան կազմութիւնը:
Եւ ա՛յս, կարելի եղածին չափ շուտ,
քանի որ գայթակղեցուցիչ և ընդմի-
ղեցուցիչ տարաձայնութիւններ իր
շուրջ՝ իրարու կը յաջորդեն և ցաւ
կը պատճառեն Ազգին:

Այս յօդուածով առանց մանրա-
մասնութիւններու մէջ մտնելու, կ'ա-
ռաջարկենք միայն որ Հոգեւոր վե-
րին իշխանութիւնը համարատուութե-
ան հրաւիրէ սոյն Հաստատութիւ-
նը, որուն գործառնութիւններն ու
հաշիւները մանրագնին քննութեան
ենթարկէ, և արդիւնքը հրատարակէ
ի բոլո՞ւմն գայթակղած մտքերու՝
եթէ արդիւնքը նպաստաւոր ըլլայ
վարիչներուն, իսկ եթէ անպաստ
ըլլայ՝ սոյն Կրթարան - Որբանոցը
յանձնէ վստահելի ձեռքերու, որպէս
զի իրականանան Ազգին իղձերն եւ
նուիրուած հազարաւոր սակիները
յուժմէտս չը վատնուին կամ մէկ քա-
նիներու անձնական վայելքին միայն
չը ծառայեն:

Կը սպասենք որ Դպրոցասէրը իր
տարիներու գործունէութեան ման-
րամասն համարատուութիւնը հրատա-
րակէ շուտով, և վերին Հոգեւոր իշ-
խանութիւնն ալ լուրջ քննութեան են-
թարկէ զայն:

Այո՛: Ազգը գիտնալ կ'ողգէ թէ
Դպրոցասէր Տիկնանցը ի՞նչ կը գործէ
և ի՞նչպէս կ'արդարացնէ իր վրայ
դրուած վստահութիւնն և յոյսը, եւ
ի՞նչպէս կ'արդիւնաւորէ տարուէ տա-
րի իրեն յանձնուած հազարաւոր ու-
կիներու պատկառելի գումարները:

Խնդիր մ'որուն պիտի անդրադառ-
նանք:

Յ. Գ. Փ.

ԲՐՕՖ. ՄԱԳԼԷՐ սկսիր է գրել Ռու-
մանայ գաղութին պատմութիւնը: Գիր-
քը ի մօտոյ պիտի հրատարակուի եղեր,
հնութիւններու լուսանկարներով:

ԲԱՐԻՉԻ և չըջակայներու մէջ կ'ապ-
րի այժմ 20,000 է աւելի Հայութիւն մը,
որ միայն երկք քահանայ ունի: Մարսի-
լիոյ և չըջակայ քաղաքներու 24,000 Հա-
յերը հորս քահանայ ունին: Լիօնի և մօ-
տակայ տեղերու 16,000 Հայերն ունին
երկք քահանայ:

ՆՈՐ ԱՐԱՔՈՅ Հայ գիւղի (Պարի ի մէջ,
Իտալիա) բնդարձակման համար, Իտալա-
կան իշխանութիւնք 200,000 լիւրէթ տը-
րամագրեր են:

ԻՆՔՆԱՇԱՐԺԻ ՍԵՊՆԱԿԱՆԱՏԵՐԵՐ

ԵՒ

ՎԱՐԻՉՆԵՐ

Կ'ողգէ՞ք լաւ վիճակի մէջ պահել ձեր
մօթեօրը և ձեր պեղծիկի սպասումին վը-
րայ 20% խնայողութիւն մը ունենալ,
գործածեցէ՞ք Միքստրոլ (Mixtrol): Պէնզիլի
մէջ լեցուելով, գլաններու ձիւ մասերը
սահուն կ'ընէ, կը ջնջէ բը-
նածուխի կազմութիւնը և
կ'ուկցնէ արագութիւնը:
Բրիտանական Պատերազմի
և Օգագնայութեան նա-
խարարութիւններուն մէջ
կը գործածուի կատարեալ
յաջողութեամբ: Փորձելն
բնգոյնի է:



Տուփը (պէնզիլի 8 պիտոնի համար)
կ'արժէ միայն մէկ թուրք ոսկի: Կը ծա-
խուի զլիւսուր կառատուններու և ինքնա-
շարժի պիտոյքներու վաճառատուններուն
մէջ:

Պաշտաններու համար Ընդհ. գործա-
կայն է Վիլֆրէտ տը Սէն, Սէն Բիէռ Խան,
Ղալաթիա:

Փոքրաքանակ կը ծախուին՝ Ամերիկ-
եան կառած, նաեւ Բերա, Մեծ փողոց,
Մօրիս Մօրօրս վաճառատունը: Թալաթի
համար մթերանոց՝ Սըրա Սէլվի, թիւ 6:
Ղալաթիա, Ֆէրմէլէճիլէր, թիւ 165:

ՇԱՐՔՈՒԱՆ ՕՐԱՑՈՅՑԸ

ՍԵՊՏԵՄԲԵՐ 22—28

- 22 ԵՇ. Սըց. հայրապետացն Բարադա-
մու, Անքիմոսի եւ Եջանոսի:
- 23 Ուր. Պահֆ: Յճ. Յը. Յովն. Կոյսիմ.
- 24 Շը. Սըցն. Գեորգայ, եւ երգեցողացն
Ադիկսոսի եւ Սամոնասի: (Աւ-
նանամուս եւ հասարակած. գի-
շերը եւ ցերեկը կը հաւասարին:
- 25 Կիւր. Տօն Վարագայ Սըբոյ Խաչիմ:
Ա. Կիւր. Եօթն շաբաթուց: Հա-
սանքի: Ծն. Լս. Ժ. 22, Ի. 56:
- 26 ԲՇ. Ս. Դաւթի Դվնեցույն. եւ սըբոց
վի. Ղամբեոսի եւ Ղամբեոնոյ:
- 27 ԳՇ. Սըց. Նւսաֆեոսի եւ կնոզն Թե-
փիւսեայ եւ երկուց ուղղոցն,
եւ կուսանացն Եւմոնեայ եւ
Նեկսարիեայ: Հր. Տաբեմուս
5688 քուականին:
- 28 ԴՇ. Պահֆ:

ՏՊԱԳՐ Յ. Գ. ՓԱԼԱԳԱՇԻԱՆ